

Վ Ի Բ

Ե Ի Ա Ի Ս Ո Ւ Թ Յ Ա Պ Ե Տ Ն . Մ Ա Բ

Ի Տ Փ Ղ Ի Ս հայոց եւ վրաց մէջ ծագած վէճն հետ զհետէ կը սաստկանայ, եւ իւր սահմանէն շեղելով կը թեւակոխէ ուր պէտք չէր, մասնականը կ'ընդարձակուի՝ կը յանդիւմարտող ազգի դէմ անպատեհ յարձակմանց, մանաւանդ վրաց կողմանէ, որոց զգացմանց թարգման հանդիսացաւ նոցա ազգակից ծանօթ բանաստեղծն Ալկակ Երեւթեթէի՝ իւր Ժո՛ղովածայի լատուարի պրակին մէջ, մի հաւատածով՝ որ կը ներկայանար զրական կերպարանաց տակ ։ Այս վերջին հանգամանքս շարժեց քաջածանօթ հայազէտ ուսուցչակէտը Նիկի. Մար փութով մերկացնել բանաստեղծին յայտնած համոզմանց անողջամիտ եւ հակազրական սխալները, զորս կը համառօտենք հոր հանդերձ պատասխանեօք ։

Ըստ Երեւթեթէայ, « այժմեան հայերը չունին ոչ մի ազգային անուն եւ չեն ունեցել ոչ մի ազգային պատմութիւն՝ մինչեւ հայոց եկեղեցու որթողութեան եկեղեցուց բաժանուելը » ։ Եւ թէ հայ պատմագրոց հին ժամանակաց մասին աւանդածներն արտօպելներ միայն են ։ — Թէ հայ պատմիչներէն առանց քննական ստուգութեան պէտք չէ օգտուիլ, կ'ըսէ Մար, այլ մասին համաձայն ենք, եւ արդէն եւրօպացի եւ մանաւանդ հայ ուսումնականք չափազանցօրէն կը հետեւին այդ կանոնին. սակայն ոչ թէ ուրանալով այրու հայոց պատմութիւնը, այլ օժանդակելով հիմնել զայն գիտնական փաստից վերայ ։ Իսկ վիրք սոփաբար որբանալով հայոց պատմութիւնը եւ քաղաքակրթութիւնը, զէթ կիսով չափ որացած կը լինին իւրեանց քաղաքակրթութիւնն այլ ։ Զի անժխանելի է ամենահին ժամանակներէն մինչեւ Ժ պար հայ զրականութեան վրացոյն վերայ ունեցած մեծ ազդեցութիւնը ։ Աստուածաշնչի առաջին զբերն հայերէն լեզուէ թարգմանուած են՝ ըստ այնպիսի գիտնականաց, որք հայալիր լիճարաւ

նութեանց մէջ մասն չունին բնաւ ։ Վրաց արիարեան եթէ ոչ ի Մեքսիկայ, զոնէ հայկականի վերայ ձեւուած է ։ Եւ հայ զրակաւնութեան այդ ազդեցութիւնն աւելի մեծ էր այն ժամանակ, երբ հայ եկեղեցին դեռ չէր զատուած ընդհանրականէն ։

Հայք, կ'ըսէ Երեւթեթէին, միշտ կամաւոր թշնամի հանդիսացած են վրաց, որոյ փաստերէն մին է Աբրահամ կաթողիկոսի նշուելն զվիրա եւ խափա արգելուն զհայս որ նոցա հետ չհաղորդին բնաւ ։ — Ուսուցչակէտը կը յիշեցնէ՝ Թէ այդպիսի վարմունք եւ դեռ աւելին վրաց կողմանէ եւս առ հայս կարելի է ցոյց տալ, եւ կը ցուցնէ ։ Սակայն, կ'ըսէ, հայոց այդ զօրծն հետեւանք է հոգեւորականութեան « մի մասին մշեռանդութեան » ։ Եւ թէ այդ առթիւ եղած զրութիւնք յետոյ « հիմնովին մուսուլմանաց » դարձան « հնազանդական նախք », ինչպէս կը հաստատեն եւ վրացի բանասէրքն Ժորպանիտ եւ Բազրաձէ ։ — Յարգելի հայապետին խօսից վերայ կարելի էր յաւելուլ, որ այժմ արդէն ոչ մի տեղեակ եւ մասցի հայ կ'արդարացնէ կիրիսի կրածները ։ Բայց մեր նախնեաց օմանց այդպիսի վարման համար չպարտին մուսուլման վիրք նախ քան այդ դէպքը մեր ազգին իրենց վերայ ցուցած մեծ պուրզութեանը, եւ հոր ձեռնտուութիւնն իրենց եկեղեցոյ զոյութեան սպառնացող վտանգաց մէջ. եւ թող յիշեն՝ թէ ինչպէս այդպիսի առթից մէջ իրենց վերայ կեանք զնող հայ քաջաց երբեմն զաւարտութեամբ են փոխանակեր (Փոք. Նի, Զ...) ։ Բայց մենք վատազննբու համար վրաց ամբողջ ազգը չենք թշնամաներ ։

« Եթէ հայոց պատմութեան նայինք, կը գրէ Երեւթեթէին, վրաց ինքնուրոյնութիւնը ոչ մի ժամանակամիջոցում արժանի չէ յիշատակի » ։ — Ընդդիմաբար կը ցուցնէ՝ Թէ այդ կարծիքն երեւակայական է, եւ իր բուն հակառակն է. առանց հայ աղբերաց՝ « վրաց անցեալի մեծ մասն յաւիտեան կը մնար ծածկուած անթափանցելի խաւարով » ։ Եւ թէ հայ պատմագիրք եւ յիշատակարանք աւանդաբանութեամբ կ'աւանդեն երկու ազգաց այլ գովելի զօրծերը ։ Առ այս կը յիշեցնէ Բրոսետի վրաց պատմութեան վերայ կատարած

աշխատութիւնը, որք հիմնուած են զխաւ-
րապէս հայկական աղբերաց վերայ :

Բանաստեղծը կը գրէ. « Եթէ հաւատանք
հայոց պատմութեան, դուրս է գալիս՝ որ լի-
զուն էլ մեզ հայերն են պարպեւելու : —
Հայ պատմագրաց մէջ, կ'ըսէ Մար, ոչ մի
սյրպիսի բան չկայ, այլ ընդհակառակն վրաց
տարեգրութեանց մէջ տեղ մի գրուած է՝ թէ
վիրք ի սկզբան հայերէն կը խօսէին :

Պատկանեանն ապացուցեր է ըստ Ալկակի՝
թէ վիրք պատմութիւն չեն ունեցած. այլ
նորա շարպիրեր են գոյն ծ՛ղ դարուն՝ հայ-
կական առասպելաց հիման վերայ : — Ու-
սուցչապետը կը պատասխանէ՝ թէ հայ բա-
նասերն իրաւամբ բաւ այդ բանը վրաց տա-
րեգրութեանց — ոչ պատմութեան — վերայ,
որք քան յիշեալ դարն հին չեն կարող լի-
նել : Իսկ բուն հայ աղբիրներէ եղած հնազոյն
խմբագրութիւնը ծ՛Ա վարէն յառաջ անցու-
նելն անկարելի է : Եւսի քան զՊատկանեանն
արդէն Բագրատէն պնդած է իւր ազգի պատ-
մութեան նախնական ժամանակի առասպել-
լականութիւնը : Էջ հայ բանասերին ձեռնար-
կութիւնը դրպեց՝ որ դուրս ելինն վրաց ա-
մենեհին տարեգրութիւնը, որք եկան հաս-
տատեցին նորա հիմնական կարծիքները : —
Նքերթիթիւն կը համարի զՊատկանեանն հա-
կառակութեան ոգով շարժած իրենց անցե-
լոյն դէմ : Մարը կը դատապարտէ իւր վար-
ժապետին ուղղուած այդ անհիմն զրպար-
տութիւնը, յիշեցնելով՝ թէ նա ի սէր ճըլ-
մարտութեան չինայեց նոյն. իսկ իւր ազգի
պատմագրաց, թոյլ թէ միայն վրաց :

Հայ լրագիրք եւ հանդէսը իբր ապացուցեր
են, թէ վրաց լեզուն այնքան աղքատ է,
որ չէ կարող բարդ իմաստներ բացատրել. եւ
թէ վիրք բաներն անգամ հայերենն են ա-
ռեր. ուր եւրոպացիք հակառակը կը պնդեն,
եւ ըստ Գաստրիասի՝ հայ լեզուն չէ կարելի
իսկ քննել առանց վրացերենի : — Մարը
պատասխանելով առաջին կետին, ոչ մի լուրջ
հայ՝ կ'ըսէ՝ վրաց եւ նոցա լեզուի մասին
« այնքան վայրենի բաներ » չի գրեր, ինչպէս
հայոց մասին վրաց « առաջնակարգ հեղինա-
կը » : — Իսկ թէ վրացերէնն հայերենէ
բառեր առած է, ընդուներ եւ ցուցեր են

նոյն իսկ վրաց բանասերքն Սարա Սուլխան
Որբելեան եւ Չուրինով : Վրացերէնն այլ
մասամբ մի ազգերութիւն ըրած է հայերենի
վերայ, որոյ չափը եթէ ծանօթացնէին վիրք,
հայք շնորհակալ կը լինէին. եւ արդէն վէ-
նետկոյ Միխիթարանք փութացած են իրենց
ընդարձակ բառարոց մէջ ցոյց տայ ի վրաց
ծապած բառերը՝ որչափ որ կը նանայէին :
— Գաստրիասի ընծայուած կարծիքն ան-
հիմն է. ոչ նա եւ ոչ այլ եւրոպացիք այդ-
պիսի բան ըսած չեն : Բայց թէ հայոց պատ-
մութեան քննութեան համար վրաց լեզուն
այլ կարեւոր է, հայք չեն հակառակիր :

Վերջապէս հայք իբր թէ վրաց տաճարաց
եւ վաներու արձանագիրները խարդախեր հա-
յացուցեր են : — Այդ գործին փաստ չկայ,
կ'ըսէ ընդդիմախօսն . այլ մանաւանդ նա
փորձով գիտէ՝ թէ այդ հակառակ է հայոց
թէ ասմին եւ թէ ուետալ դասակարգին զգա-
մանց. թէ նոցա միշտ սովոր եղած են յար-
զել ամենայն արձանագրութիւն հայ թէ օտար .
եւ հայ վարդապետք վրացերէնըը հաւարած
հրատարակած են (հ. Ներս. Սարգսեան),
երբ վրացիք նոցա յարզը գեա չգիտէին. եւ
հայ բանասեր մ'է (հ. Տաշեան), որ պար-
զեց ըստ կարի՝ թէ քնչ կարեւոր գեր ունե-
ցեր է հայոց գրականութեան մէջ՝ յոյն պատ-
մագիր Պրոկոզի վրացերէն մի օրինակը : —
Այս տեղ աւելորդ չէր յաւելուլ, թէ այն-
քան սրբազան համարուած էին արձանագիրք,
որ մեր նախնիք կը զեռեղէին անոնց մէջ
նզովներ իրենց կտակները խանգարողուց դէմ,
վստահ լինելով՝ որ արձանագրաց չէին զոյգեր
նոցա՝ որ կարող էին կտակները բռնաբարել :
Չարմանալին այն է որ մեր արձանագրաց մէջ
նզովներ երբեմն նա եւ վրաց դէմ այլ կան,
որ յայտնի կը վկայեն թէ ինչպէս վիրք
փաստեր տուած են իրենց վերայ ստուգելու
այն կտակով՝ զոր օւնին մեր հարց վերայ :

Մարի հատուածն հրատարակեցաւ առեւ-
բէն Նոր հանդիսի մէջ (Նոյոյէ Որորերնիէ,
թիւ 4841-2), զոր Ս. Հ. հայերէն թարգ-
մանեց զատ տետրակով, ի Տփղիս 1898 ՝
Գինն է 10 կոպէկ :

Ոմն.

